

ՌՈՒՄԱՆՍԵԱՆԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԵԿԱՆ ՓԵՓԵՐԵՏԻԻ
ԽՈՐՀՐԳՈՍԵՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ.

Պրոխարներ ըստ երկրների, միացե՛ր

№ 10

№ 10

**Ի՞նչ ՊԵՏԷ Է ԳԻՏՆԱԼ
ԱՄԵՆ ՄԷԿ ԳԵՂԱՅԻՆ**


«Պրոխար», «Բեանոթա» եւ «Պրոխար» ըստ
գիրների խմբագրութիւններու կազմածը



ՉՈՒ ՈՒՅՈՒ ՅՆԱԾ ԶՆԱԾ ԻՅՅԵԴՈՒ ՈՐԵՏՅԱՅԻՆՈՒ.

Государственное Издательство. Армянская Секция.
РОСТОВСКОЕ И. Д. ОТДЕЛЕНИЕ.


1920



Ինչո՞ւ մինչև այժմ պատերազմը կը
շարունակւի, ինչո՞ւ կարմիր զօրք
կը տանին գեղացի աղոցը, ատուր
մէջը խաբերայութիւն չը կանց մի,
կամ մտնիստ-բուշիկները չեն խա-
բիլ ժողովուրդին:

Ինքներդ դատեցէք: Հերու չէ մէկալ տար-
ւան հոկտեմբերին գեղացիները ստացան հող,
պամեղջիկին քշեցին: Սա ամենը նոքա արին
քաղաքի բանուորներուն օգնութիւնովը: Պատե-
րազմն ալ վերջացուցին, և շիտակ շիտակ ամենին
յայտնեցին, թէ ուրիշին ունեցածին վրան աչք
հէշ չունին:

Ազգէս ալ արին: Հա, արին: Բայց ա-
ռուստան սղակները շահ սեղացան բանուորին ու
գեղացիին վրան: Մեր աղաները նեղացան անոր
համար, որ բանուոր ժողովուրդը նոցամէն իւրից
նոցա ֆարրիկներն ու գործարանները, հողն ու
բանկերը, բոլոր իշխանութիւնը: Հապա օտար
աղաները նեղացան անոր համար, որ բանուորի և



գեղացիի իշխանութիւնը շուքաց ապրու հոցա
միլլիարդներու պարտքերը, ան սրտտքերը, որ
Թագաւորը արիլ էր:

Եւ ամենը մէկ, ամեն կողմէն, սկսեցին
մեր վրան յարձակելու: Ինչո՞ւ: Անոր համար,
որ նորէն պամեշչիկին հողին տէր դարձանուն,
հարէն իշխանութիւնը տան բանկիրին ու ֆար-
քիկանտին, որ ամեն աղէկ բանւորներուն ու
խելօք գեղացիներուն կախին, որ ուսւ խարիք
խաղարէն խլին ան ամենը, ինչ որ նա սնի:

Պէտք է ազ յուզանքէն պաշտօնանել: Ի
հարկէ պէտք է: Չենե հողն աչ նուէն պամեշ-
չիկին կանցնի: Հեղէա բիշօք գեժար ալ է,
բայց ինչ պիտ անինք: Պէտք է դաշմանին ու-
ժը կտարիլ, ան ժամանակը խօսոյ կըլայ:

Ասոր համար է որ մինչև այժմ մենք կը
պատերազմինք: Ասոր համար է, որ Կարմիր
Զօրքին մէջը կը տանին գեղացիի գաւառնե-
րուն, որ գեղացիին հողերը պաշտպանին պա-
մեշչիկներեն: Ասոր մէջը սուտ հէշ չը կայ:

Ինչո՞ւ այժմս գեղին մէջը չը կայ ոչ
ազ, ոչ կերտօին, ոչ մանուֆակտու-
րա: Ո՞րտեղ գնացին սա ամենը

Առջինը—չստ բան կորա պատերազմի
ապամառօք, ան պատերազմին, որ Թագաւորն

ուսման հերքն ունիին սող չորս տարի կանչին: Ամենուս պէտք բարիներ մէջտան բերելու անդ, շատրնել ու թոփեր կը խորթէին: Անքան արին, որ սկստաներուն մէջի բարիները վճարեցան, Ֆարրիկներու մէջի մաշինները մաշեցան, երկաթէ ճամբաները հօխ եղան:

Երկուսու մը — երբ որ բանւորներն ու գեղացիները ըշեցին աղաներուն, ան ժամանակը օտար կապիտալիստները, թագաւորին գննառայներուն օգնութիւնովը իրենց զօրքերը բերին մեր երկիրը և մեզմէն խլեցին ան ամենը, ինչոր պէտք էր բարիներ մէջտան բերելու համար:

Նորա առին Բագուն, որտեղ նէֆթ կելլէ: Առանց նէֆթի չին քալիլ փառափօղները, փառախօտները, չին բանիլ Ֆարրիկները: Նորա մեզմէն խլեցին քումուր էլլած տեղերը — Գօնեցկի շրջանը, գաւօտներն ու Ֆարրիկները բանցանելու համար քումուր չը կար: Ամեն կողմէն նորա մեզի փաթթեցին, ուրիշ տէրութիւններու հետ գործ ունենալու հնարէն զրկեցին: Ուրիշ տէրութիւններէն տպրանքներ մեզի զրկելը վերջացաւ: Ի հարկէ, շատ հասկանալի է, որ առանց վառելիքի ու առանց մատենալի բան խորթել չիլար: Ատոր համար այ ամեն բան չափէն դուրս պահեսցաւ:

Ինչպէս կրլայ գործը շահել

Պէտք է ետ սալ բանորներուն ու գեղացիներուն ան ճեղերը, որտեղ շատ վառելիք կայ: Կարմիր Զօրքը ասոնց մէկ փայլը արդրիս ետ դարձուց: Անկից ետև պէտք է հարկին պէս շահել մառնուեալ հասցունելու գործը: Ատոր համար պէտք է, որ երկաթէ ճամբաները աղէկ բանին: Անկից պէտք է, որ ֆարքիկներն ու գաւօտները նորէն աղէկ բանին: Իսկ այժմ բանորները խողած են: Նոքա սարսափելի մաշած են: Բողցածը չի կրնալ աղէկ բանիլ, ուժը չօղաիլ: Հանա նոս բանուորին օղնութեան պիտ գոյ գեղացին. նա հացը պահերո չէ, հապա պօլ պօլ պիտ սաչ բանորին հաւար: Գեղը կարող չէ առանց քաղաքին ապրելու, քաղաքն ալ առանց գեղին:

Երբ որ գեղացիները աղէկ հասկընան աւ փորրիկ բանը, ան ժամանակը նոքա աղ ալ կուեննան, կեռասին ալ, վար ու ցանքի մաշինաններն ալ, ամեն տեսակ ապրանք ալ կուեննան:

Հապա ինչու քաղաքացիները գեղացիներուն կը վերաւորին, կը ցաւ-

ցունուն. Ինչո՞ւ ամեն տեսակ բաներ
կժողովին: Ինչո՞ւ նազովներ կղնին վը-
րաները: Չէ՞նէ՞ կուզին առաջւան
պամեշչիկին և ուռեատնիկին պէս
նստել գեղացիին վզին վրան

Գեղացի կայ, գեղացի ալ կայ:

Սովետակի իշխանութիւնը և կոմժունիստ-
բոլշեիկներուն կուսակցութիւնը կը կարծեն, որ
պէտք է գեղացի-կուլակին տրորել: Ինչո՞ւ ն-
նոր համար, որ ամեն մէկ կուլակ-գեղացին կաշ-
խատէ: Նոր պամեշչիկ դասնալու նա հաստ ճէպ
ունի, նա փութերով կերենկաներ հողին ասկը
պահած ունի: Նա երապին մէջն ալ գեղացիին
սիրուկի պէս կպած ծծելէն— Իրեն կը տեսնէ:
Ասոր համար կուլակին հէշ մեղքնայ պէտք չէ.
Նորա վրան խոշոր նազովներ պիտ դնիս, ամեն
ծանրութիւնը նարա վրան պիտ ձգիս: Թող
հարուստները քաշին առ ծանրութիւնը:

Ուրիշ բան է օրթա խարէր գեղացին, սեռ-
հանեակը: Նա ուրիշին աշխատանքով չի գին-
կրննալ, ուրիշին կեանքը շուտիւ: Նա մարդ
ուտող չէ. նա իրեն ձեռքին աշխատանքով
կապրի: Սեռհանեակը— բանւորին բարեկամն է

և ոչ թէ գուշմանը: Աստուր համար նորա հետ
պէտք է բարեկամի պէս ալ ապրել: Սովետակի
իշխանութիւնը և բանւոր կոմմունիստները սե-
ռեանհետկին շուղին նեղութիւն տալ, հապա օգ-
նել նրան և հարամէն օգնութիւն ստանալ կու-
զին:

Խաբիբ գեղացիին մասին ասելու բան ալ
չը կայ, նա բանւորին էնկ մօտիկ բարեկամն է:

Հապա ինչո՞ւ ամեն տեղ ալ ատպէս չին
անիլ, ինչպէս որ հոս գրած է: Անոր համար, որ
մէկ քանի տեղ Սովետակի իշխանութեան նրա-
մանները—դեկրեանները օրինաւոր չին կատար-
ւիլ: Անոր համար, որ տեղ տեղ նստիլ ին ոչ
թէ իսկական կոմմունիստներ, հապա նոքա, ո-
րոնք կոմմունիստներուն քաճաւելէն զործին
մօտկցիլ ին: Ատպէսներուն պէտք է մէյտան
բերել, օրէնքի տալ, իշխանութիւնին յայտնել,
գուբեռնիի, Մոսկովի Սովետակի իշխանութեան
խմացունել:

Ի՞նչ որոշիլ է ատոնց վրայով կոմ-
մունիստ-քոլշեիկներու Ց-ուժ համա-
դուժարը

Ան ժողովի որոշումներուն մէջը հանա ինչ
գրած է:

«Օրթա խարէր գեղացիին կուլակին հետ
խառնելը, օրթա խարէր գեղացիին վրան ալ
կուլակին վրան գրւելու ծանրութիւնները գնե-
լը, առ Սովետակի իշխանութեան բոլոր գեղ-
ւեաները, հրամանները քանզի կը նշանակէ»:

Ազգէտով բոլշեփկ-կոմմունիստներուն կու-
տակցութեան համազուտարը որոշել է, որ նա,
ով որ կը գրէ սեւեռանհակին ու խարխալին, նա
կոմմունիստ չէ: Ազգէտ մարդը կուտակցութեան
մէջ մտնելու, մտալու իրաւունք չունի. նրան
պէտք է կուտակցութիւնէն հանել, փախ տալ:

**Կոմմունիստներուն մէջը մտնելու
զօր պէտք է անել և կամ կոմմուն-
իստները պէտք ին:**

Կոմմունիստներ—առ գեղացիի և բանւորներու
քնիքութիւնն է, որը ընդհանուր գործը կը
տանէ: Առպէս կոմմունիստներ պէտք ին և օգ-
տակար ին: Կոմմունիստներուն մէջը կարելի է
գործածել և օգտեցնել ան ինքնատարր, որը
Զոկ Զոկ օրակու չէր: Նոյն մէջը մէկտեղ
հէմ աւելի շուտ, հէմ ալ աւելի ազէկ կը վար-
ւի, կցանւի և կժողւի ցանր:

Ասոր համար բոլշեփկ-կոմմունիստներու
կուտակցութիւնը խիտ կը պաշտպանէ առ

կամ մուշաները: Բայց նա կոմմունիստներուն
մէջը գտով մտնելուն հակառակ է: Ե-
թէ մէկը չի հաւատար, որ կոմմունիստ-
բուն մէջը աշխատելը աւելի ազէկ է ու
աւելի օգտակար իրեն համար, նորան ուժով,
գոռով մտցունել պէտք չէ: Կարելի է միայն
համոզել, օրինակով նորան ցուցունել:

Շատ դեղացիներ կը վախենան, թէ իրենց
կը ստիպեն գոռով մտնել կոմմունիստներու մէջ:
Ասկից վախենալ պէտք չէ: Ան մտտին կոմմուն-
իստներուն ժողովը հանա ինչ անի է:

Սովետական իշխանութեան ան ծառայոյ-
ները, որոնք իրենց իրաւունք կը համարեն չէ
թէ շիտակ, հապա հեռուանց ալ ըլլայ գոռով
գեղացիներուն կոմմունիստի մէջ մտցունելու,
պէտք է խիստ պատասխան տան և գիւղի մէջ
պաշտօններէն զրկին:

Ուրեմն, Սովետական իշխանութիւնը պիտի
պատժէ ան կարիճներուն, որոնք գեղացիներուն
կոմմունիստ մտնելու գոտելու ըլլան:

Ի՞նչ կը մտածէ կոմմունիստներուն
կուսակցութիւնը և Սովետական իշ-
խանութիւնը ունկվիղիցիաներու և
նալոհներու վրայով

նարկները անոր համար ին, որ տէրու-

Թիւնը կառավարելու, դպրոցներ, հիւանդանոցներ, զօրք և ուրիշ բաներ պահելու հնար ըլլայ: Բայց նախնիները պէտք է դնել էնկ առաջ և ամենէն աւելի հարուստներուն վրան: Սեռեանեակը թող սայ իրեն ունեցածին չտախով: Ամեն գեղացի կը հասկընայ, որ եթէ ամեն մէկը քիչ քիչ ապ, կը պահել և դպրոցը և զօրքը: Ասպէս՝ կոմսունիստ-բոլշևիկներուն կուսակցութիւնը իրեն ժողովին մէջ սրոշում արիլ է դուրս նայուի մասին: Աս սրոշումին մէջը գրած է, թէ նախնիներուն ամբողջ խօքը, ծանրութիւնը կուլակներուն վրան պէտք է դրի: Իսկ սեռեանեակին մասին ասած է.— Սեռեանեակ գեղացին նայուի սխա սայ շատ շափաւոր, անպէս ոչ իրեն ուժէն վեր չըլլայ:

Ուրեմն եթէ անգ-անգ անկանան, ծուռ ասակադկայ ըլլայ, աս մասին համան մարդիկ պէտք է դրիել սխալ ասակադկային համար գանգատելու, շխտակութիւն փնտռել Սովետակի իշխանութեան ըովը, որը սեռեանեակին բարեկամն է, գուշմանը չէ: Ի դուր չէ խօսմ կենտրոնական Իսպոլխոտեյնի կոմիտէօի (Центр. Ком.) գլուխը մեր ընկեր կալինինն է, ինքնայ սեռեանեակ գեղացի է: Թեկվիգիցիաներն ալ ասպէս: Ի հարկէ զօրքին համար ձի ալ

արագա ետ ուրիշ շատ բաներ ալ պէտք է:
Սոսնց ատար չի բայ:

Սոնա գէշը ան է, որ շատ անգամ տեղ
անդ օրէնքով, շիտակ չին վարել, գեկրեալն
գօրութիւնով չին շարժել, հայա խելքին ինչ-
պէս որ փշէ: Ատար վրայօք ալ կոմմունիստ-
բոլշևիկներուն սրեգգը ասպէս որսում արիլ է:

«Մահն մէկ չափէ զուս սեղիկիցիցիա, այ-
սինքն անպէսը, որ ցենարալնի իշխանութիւնի
օրէնքներուն հէ մեծատ չին կատարել, պէտք է
խիստ պատժին»:

Աս ասէլ է, եթէ մէկ տեղի Սոփեա կամ
կոմիսար իրեն գիտցածին պէս սկսէ սողրնս
սելընտ օրթա խորէր գեղացիներէն խլելու նը,
Նրան պէսլ է դասի սարս օրենքի հակառակ
գործ արածին հարևար: Ազպէս մարդոց վրան
գեղացիները պէտք է գտնգտտ ամն: Իրենցմէն
ընտրեած մարդոցը զրկելով կամ իրենց Սովե-
տին մէջը ստալէս բաներուն մասին պիտ յայտ-
նին բոլոր բանւորներուն և Յենարալնի Սովետ-
ակի վշտամին:

Արո՞նք ին կամ մուսիստները և որո՞նք
ին բոլշեփիկները: Նոցա մէջը զանա-
զանութիւն կա՞յ, թէ՞ չէ

Շատերը կը կարծին, թէ բոլշեփիկը—մէկ
բան է, հապա կամ մուսիստը ուրիշ: Աս
յիմար բան է: Բոլշեփիկներուն ու կամ մուսիստ-
ներուն մէջը զանազանութիւն հէշ չը կա՞յ:

Բոլշեփիկ—տա հին անունն է, ինս լազապ
առածի պէս բան:

Ռուսաստանի հին սոցիալ-դեմոկրատ կու-
սակցութիւնը երկու մասի կը բաժնուէր առաջ,
մեծամասնութիւն Լիտորբամանութիւնի, (БОЛЬ-
ШИНСТВО, МЕНШИНСТВО) առ տեղէն ալ շտէ մնացիլ
է տա անունները—«բոլշեփիկ» և «մենշեփիկ»:

Չատերազմի ժամանակը գրէթէ բոլոր սո-
ցիալ-դեմոկրատները ամեն տեղ ալ բանւոր
ժողովրդին խաբեցին: «Սոցիալ-դեմոկրատ» և
«սոցիալիստ» անուններն ալ մտանիչ, դաւա-
ճան անունի պէս բան դարձուցին:

Ասոր համար ալ բոլշեփիկները իրենց ժողո-
վին մէջ 1918 թ. մարտին որոշեցին հին անու-
նը քովի ձգել և ասիկց ետև իրենց կուսակ-
ցութիւնին անունը դրին—Ռուսաստանի Կոմ-
մունիստական Կուսակցութիւն (Բոլշեփիկներու):

Ուրեմն, բոլշևիկ և կոմմունիստ—աս մի-
մեկոյնն բանն է:

Ի՞նչ կուզին բոլշևիկ-կոմմունիստնե-
րը. իրաւունք կուտան, կոմմունիզմը
խարխլին ու սեռեւորեալին գրկելու

Կոմմունիզմը ան չէ հէջ, որ զրկէ կամ
կողոպտէ, խարխլին ու օրթա խարէր գեղացի-
ին: Ով որ կոմմունիստ անունով կը զրկէ խա-
բիպիթին, նա կոմմունիստ չէ, հոպո խարե-
բայ է:

Կոմմունիստներուն գուշմանները շատ ան-
գամ առպէս բաներ կանին:

— Հանա գուն կօշիկ ունիս, ես ալ աս
կառնիմ անոր համար որ ես կոմմունիստ իմ
և մեր ունեցածը—օպշշի է:

Սա սօշ բան է: Պամեշշիկէն պէտք էր
խլելլան, ինչ որ նա վաստկել էր գեղացիին
կոնակէն: Բայց օրթա խարէր գեղացիէն բըր-
տինքին վաստակը, նարա ունեցածը խլելը կոմ-
մունիստին հէջ հէսապ չկայ:

Ինքերդ գտանցէր: Բանւորը քաղցած է:
Սեռեւորեալ գեղացին իրեն փոքր զրչւած տու-
նին մէջը ինչքան ալ չլանը կը գտնէ հաց իրեն
համար քիչմալ կը թայ բանւորին համար:

ինկ եթէ բանուորը գրկէ օրթա խարէր գեղացի
ին, ինչ օգուտ կունենայ սակից:

Կամ մունիզմը ան չէ, որ մէկ մէկու վրայէ
շտապիր հանին, հապա ան է, որ մէկ տեղ սող
տէրութիւնին խաղեայտաժան կառավարին: Բո-
ւոր բան մէյտան բերելու պարծիքները և ապ-
րանքներուն բաժնելու իրաւունքը (մաշիններ,
Ֆարքիկներ, դաւօտներ, սկլամներ, մատեռեայ-
ներ, հողերը, երկաթէ ճամբաները, փառախոտ-
ները և այլն), պիտ պատկանին ոչ թէ ջոկ ջոկ
մարդու, հապա սող աշխատատեղներուն մէկ-
տեղ:

Ան ամենը կարելի կըլայ որոշելու, թէ ո՞ր
ապրանքէն ինչքան պէտք է մէյտան բերել, որ
հէչ մէկ բանի պակասութիւն չըլայ: Եւ ան
ժամանակը կարելի կըլայ ամեն ապրանք ամե-
նուն հաւասար բաժնել, ամենին իրեն պէտքին
չափով և առանց փողի:

Քաղաքներուն մէջը կամ մունիստական
խաղեայտաժան արդըն սքրայի ձգածի պէս է:
Առաջ ո՞վ էր հոն տերը: Կապիտալիստը, ամեն
մէկ կապիտալիստը ջոկ ջոկ: Իսկ այժմ խաղ-
եայտաժան նայողը, տէրը իրենք բանուորներն ին,
ամենը մէկ օպչչի կը կառավարին: Քաղաքնե-
րուն մէջը աս գործը շտկելը խօսայ է, որով-

հետև հոնի խաղեայտութաները հէ՛մ իտշոր էին,
հէ՛մ ալ տեղերը շատ շէր:

Գեղերուն մէջը առպէս շէ: Գեղերուն մէ-
ջը խաղեայտութաները հէ՛մ մանր ին, հէ՛մ ալ
խիստ շատ: Ան ամեն խաղեայտութաները մի-
ացնելու և մէկ պլանով տուջ տանելու համար
շատ տարիներ պէտք ին: Ատոր մենք կամայ
կամայ կը հասնինք:

Հասլա ինչպէ՛ս կը մտածէ Սովետակի
Իշխանութիւնը գեղի խաղեայտութա-
յին մէջը կոմունիզմը առաջ տա-
նելու

Նա կուզէ գեղացիներուն օրինակ ցուցու-
նելու, որ կարելի է աւելի մեծ օգուտով կա-
ռավարել մեծ հասարակական խաղեայտութան:
Սովետակի Իշխանութիւնը, սարսաչի և գեղա-
ցիի կառավարութիւնը: Սովետակի խաղեայտ-
ութաներ կը խորթէ: Ան խաղեայտութաները կը
կառավարին իրենք. սարսաչներու ջուրը կը բա-
նին ակոսնոմները, տեխնիկները և այլն: Գեղա-
ցիները կը տեսնին, որ ատպէս գործը աւելի
աղէկ կերթայ և իրենք ալ կսկսին միանալու
ուրիշներուն հետ, որ մէկտեղ վարին, մէկտեղ


ցանին, մէկտեղ հնձին ու մէկտեղ կառավարին
իրենց խաղեայտովանս:

Իսկ Սովետակի կայքերը և Սովետակի իշ-
խանութիւնը ամեն կերպով կօգնին գեղացիներուն
ատ տեսակ խաղեայտովանները մէյտան
բերելու:

Ի՞նչ կուզին կոմմունիստ-բոլշևիկները գեղացիներուն համար

Բայց Սովետակի իշխանութիւնը և կոմմունիստներու
կուսակցութիւնը կօգնին ո՞չ միայն
ան գեղացիներուն, որ կուզենան անցնիլ հա-
տարակով խաղեայտովայի, կոմմունիստներուն
Ց-ում սրնգղը որոշիլ է ամեն բան անել, որ
գեղի խաղեայտովայի գործը առհասարակ ու-
ժայունէ:

Աս ուժայունելու սրաները ասոնք ին.
1) շեղացիներու հողէն օգուեալ իրաւունքը
սրայի ձգել (նեղ ու երկան փալասաներ, չհուս-
փալասիցաներ չլան), 2) գեղացիներուն աղէկ-
ցուցած ցանելու հատիկներ և ուտաբերաններ
տալ, 3) գեղի տաւարին թուխումը աղէկցունել,
4) գեղացոց մէջ հ-դազորձական ուսում տա-
րածել, 5) Ականոսներու օգնութիւն հասցունել
գեղացիներուն, 6) Սովետակի գործարաններուն



մէջը հողագործական մաշիններու սեմնար ա-
նել, 7) ունենալ անպէս նեղեր, որ խարխը ու
օրթա խարէք գեղացիներուն պատկասով ասն
գործիքներ և օճիրանի սաանցիաներ հիմնել և
այլն, 8) գեղի հողերը ու մտլցունել (պարթնե-
րը շորցունել և այլն):

Ամեն մարդ ալ կը տեսնէ, որ կոմմունիստ-
ներուն կուսակցութիւնը գեղացիներուն կողմն
է: Ի դուր չէր, որ 1917 թ. հոկտեմբերին մի-
այն ստ կուսակցութիւնը կաշխատէր, որ պա-
մեշչիկներուն բշին և նոցա հողերը գեղացինե-
րուն տան:

**Ղորթ Է, որ կոմմունիստ-բոլշեիկնե-
րը կնեղին ժամերը: Ղորթ Է, որ նո-
քա կուզին խլել պատկերքները և
ժամերը զրչել**

Ձէ, սա ամենը սուտ է:

Կոմմունիստներն խկը անպէս օրինք
հանիլ ին, որով ամեն մարդ իրատունք ունի
ինչ հաւատ ուզենայ—ան ալ պաշտէ և իրեն
ժամ պատարազը ազատ կատարէ: Առաջ ճէմը
մէկ հաւատ, պրոփսպրանի հաւատը կը ճանչնար
օրէնքը և մնացած հաւատները պատիւ չունէին:

Արիշ հաւատի մարդիկը կնեղւէին: Հապա կամ-
մունքսաւ բոլորէնքերը հաւատի կատարեալ ա-
զատութիւն տւին:

Համա Սովետակի իշխանութիւնը տէրաէր-
ներուն հախ սալէն, պահելէն վաղ եկաւ: Տէր-
աէրներուն հախ, ստակ տալը թողուց իրենց,
հաւատացողներուն: Հանա առ է շխտակը, եղած
չեղածը: Տէրաէրներուն ու վարդապետներուն
վաստակը պակսեցաւ և նաքա նեղացան կամմու-
նիստներուն վրան անպէտ, ինչպէս պամեշչիկ-
ները, որոնց հողերը իլեցին, ֆարրիկանտները
— որոնց ֆարրիկաները իլեցին: Եւ սկսեցին
տէրաէրները բամբասել կամմունիստներուն:

Մէմալ նեղացած ին տէրաէրները կամմու-
նիստներուն վրան տնոր համար, որ նաքա
տէրաէրներուն ստատերը մէյտան կը հանին:
Բայց առ բաներուն համար շէնքով մարդիկը
ձէմը շնորհակալ պիտ լան կամմունիստներուն:

Հապա ով հակառակ կերթայ Սո- վետակի իշխանութեանը

Ան ամենը, որոնց զրկիլ ին բանուօրներն ու
գեղացիները, որոնք բարոշիլ և գեղացիի իշ-
խանութեան հակառակ կերթան: Պամեշչիկը

յաւած է, ֆարքիկրնոր, թագաւորին զենեւալը,
 չինովնիկը, կուլակը, ուսի ծախսը, աղաչի
 տղաքը ամենն ալ ցաւած ին։ Ամենուն ալ պո-
 պոզագին հասուցիլ է՝ ասրոջի իշխանութիւնը։
 Զարմանք չէ, որ նորա ամեն տեղ կը մանուն
 և ամեն միամիտ մարդոց կողգակին՝ Սովետակի
 իշխանութեան հակառակ երթալու։

Այժմն ի հարկէ թեթև չէ՝ ապրելը — հէմ
 քաջցածութիւն, հէմ ամեն բանի պակասութիւն
 է։ Թագաւորներուն ու ֆարքիկանաներուն ա-
 բաժին տեղը մենք կը բաշինք։ Սաոր համար
 ալ խօլայ է միամիտ մարդոցը խելքէն հանելը։

Ռաբոյշի հայխին զուշմանները գիտին ինչ
 անեխներուն։ Նորա օտար երկիրներու կապի-
 տալիսաներուն և զենեոալներուն հետ մէկտեղ,
 մէկ պլանով մեր գէմը կերթան, իսկ հոս, մեր
 մէջը կուզին աւրիլ մեր երկաթէ ճամբաները,
 որ հնար չըլայ քաղաքները հայ տանելու և
 ասրոջիները քաղցածութիւնէն ընկնին։ Ստպէս
 գրաֆներուն, բեկակվարդէյցիներուն, սրբակա-
 տօրներուն պէտք է սուջեր կաբել։

Ե՞րբ է հապա կոււի վերջը

Րաբոյշի ժողովուրդին զուշմանները զապ-
 աանիցի կապիտալիսաններուն օգնութիւնովն է

որ կը դիմանան. նորա ստանց հէմ գօրք, հէմ գէնք, հէմ փող կը պրկին: Բայց շուտով գտկուանիցի կառլիտալիտաներուն, ալ գէշ կըլայ:

Ամեն տեղ ալ գեղացիները, պինւորները, աւարոջիները սորի ելիլ ին: Աստ կը նշանակէ, որ շուտով ամեն տեղ ալ հին կառավարութիւնները կը հեռացին, կը պրչւին և տեղերը մէյտան կուգան նոր կառավարութիւններ—աւարոջիի և գեղացիի կառավարութիւն:

Ան ժամանակը մեր բուռժոյներուն յոյսը կը կորի բոլորովին և նորա բոլորովին խեղճի կուգան: Իսկ մենք մեր բոլոր արտասահմանի եղբայրներուն օգնութիւնովը մեր խաղեայտվան սրայի կը ձգենք: Ան ժամանակը մենք հէշ մէկ գուշմանէ վախ չինք ունենալ. մեր բոլոր ուժը ան ժամանակը մենք թափինք, կը խարճինք անոր վրան, որ աւելի աղէկ վերինք-ցանինք մեր հողերը, որ աւելի աղէկ բանին մեր քաղցրիկները և աւելի շուտ վազին սելսեքուն վրայով մեր վառավօղները:

Ֆարքիներուն մէջը ըստոյները պէտք է աւելի սիրով, մէկտեղ զարնին մօլօսները, գեղացիները պէտք է աւելի աղէկ ցանին, կարմիր պինւորները աւելի աղէկ պէտք է կուրն կա-

պիտալիսաներուն սիրականներուն հետ: Ամենը
մէկին համար՝ մէկը ամենին համար:

Կովին վերջը հետու չէ, և առ վերջը—
սող աշխարհի աշխատատեղերուն յարթութի-
նըն է:

Հայկական Գովառարիաժի Երդ-Նախիջեռաւնի
Բաժանմունքի Հրատարակութիւնները

ԼՈՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ

- 1) Ս. Ասենեան: «Մ՞ըք է հըքը» . . . գինը—25 ռ.
- 2) Վոմուն. Իստիրնայ. Կոչը Պարսկաստանի, Հա-
յաստանի և Տաճկաստանի կեդեբում աչխա-
տանոր գինը—5 ռ.
- 3) Ելենա Բլոնինա: «Ինչու ես Սաւետակի Կատակա-
բութեան պաշտպանը դարձայ» . գինը—10 ռ.
- 4) Կ. Մինին: «Ովքեր են Կոմունիստները» գինը—10 ռ.
- 5) Լ. Տրոցկիյ: «Տնտեսական կառուցման հերթական
խնդիրները» գինը—15 ռ.
- 6) Ջինովնա: «Մըք Կոմունիստ. Իտալիանայ. և Տի.
Հագրային հակա-յիդափոխութիւնը» գինը—10 ռ.
- 7) Պետրովսկի: «Կարմիր Դըռաչ և ապգերի եդ-
բայութիւնը» գինը—3 ռ.
- 8) Ռուսակով: «Մ՞վքեր են հակա-յիդափոխականները
և ինչպէս կուել նրանց հետ» 10 ռ.
- 9) Աւէն մէկ դեղացիի ինչ պէտք է գի-

ԳԱՍ Հիմնարար Գիտ. Գրադ.



FL0624767



[204]

ԳԻՆԵ Է 10 Ր.

ԿՐԱՍ
1008

Գրախնամաներից ոչ ոք սշանակ-
ած գնից բարձր ծախելու իրա-
ւունք չունի:

Պետակ. Հրատ. Հայսեկ



ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԹԵՆԻ ԿՈՄԻՍԱՐԻԱՏԻ ԲՈՍՏՈՎ-ՆԱԽԻ-
ՉԵԻԱՆԻ ԲԱԺԱՆՄՈՒՆԵ

1920